25ԻՆՆԱՅԻ ՄԻՆԻ Ն. 4579 1908 ՅՈՒԼԻՍ 9|22 ՉԱՐՇԷՆԳԻՀ 24 ՃԷՄԱԶԻ ԻԼ. ԱԽԻՐ 1326)(9 ԹԻՄՈՒԶ 1324

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

ԳԻՆԸ 30 ՊԱՐԱ

ԳԻՆԸ 30 ՊԱՐԱ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

Ա.ՊԱԿԱՆ ԳԻՆԸՆԹԱՑՈՒԹԻՒՆԸ

		Սէնէլիկի 6 այլոյր	
Խրատնպոլ իչին	Ղրուշ	60	35
Թաշրա իչին	»	85	45
Մէմալիի էճենէպիյէ իչին	Ֆրանգ	20	10

ՉԱՐՇԷՆԳԻՀ ՎԷ ՀՅՈՒՍԱՍ ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՇՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանաք իչին այրընա բազարլըզ :

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

ՀՕՃՈՒԳԼԱՐԸՆ ԹԷՐՊԻՅԷՍԻ ԳԱՏԸՆԼԱՐԸՆ ՎԱՁԻՖԷՍԻ

Ինկիլիթերրա ասըլզատէկեանընտան Լօրա Միպ՝ Ինկիլիթերրա էհալիսինին հէր սընը-ֆը իչինատ վազիֆէլէր հիսսիեաթընը եայմագ խուսուսընտա Ինկիլիզ գատընլարընա խիթապէն պագը մուհիմմ պէեանաթատ պուլունմըշ տրը։ Մուսաիլէյէին սէօզլէրի՝ եալընըզ Ինկիլիզ գատընլարընա մախսուս տէյիլ, տիւնեանէն քեւաֆֆէյի գատընլարընա տախի մախսուս օլտուղընտան, խուսուսա ճէմաաթըմըզ գատընլարընճա տախի էհէմմիյէթի տէրքեար պուլունարղընտան, գիւրաէ նազլ վէ տէրճ իտէրիզ։

Ինկիլիթէրրանընն բուհանիճէ, Թալիմ ու մէարիֆճէ վէ տիյէագճա թէրագգըսը իչին, գրալ Էտվարտըն թահթը թէպսիյէթինատ պուլունան 400 միլեոն էհալիսին նէ կիպի ճիտտի վազիֆէլէր իլէ միքէլէֆ օլտուգլարընը պիլմէլէրի մագսէտիյէ, արզուի խալիսանէմ՝ Ինկիլիզ գատընլարընն ֆաալի թէվէճճիհիւնիւ վէ մուավէնէթինի թէմին իթմէք տիր։

Գատընլար, ինսանիյէթին էմրը խայրը խուսուսընտա պէօյիւք պիր բոլ իճրասըյա միքէլէֆ տիրլէր։ Զօգ տէֆա գաթի պիր նէթիճէ՝ անճագ գատընլարըն թէսսիրիյէ իսթիհսալ օլունապիլիր։

Էյի չէհիրլիէր եէթիշտիրմէյէ միսայիա ֆազիլէթ վէ մէզիյէթլէրլէ չօճուգլարը թալիմ ու թէրպիյէ իթմէք՝ պիլասա գատընլարըն էլինատ տիր։ Զօճուգլար, պէօյլէ պիր թէրպիէյի, եապանճը էլլէրէ թէոլիմ իտիլէրէք տէյիլ, իլա վալիտէլէրին գուճաղընտա, վէ անլէրին տօտագլարընտան ալապիլիրլէր։

Ինսանլարը էյի չէհիրլիէր գըլմագ ֆազիլէթ ու մէզիյէթլէրի իսէ, հիւնի ատապ ու պիլէագ, հիրմէթ ու ռիայէթ, իթաաթ, բուհի ճէսարէթ վէ հէր էյի չէյե մէյլ ու բաղպէթ տիր։ Գատընլարըն պէօյիւք գըսմը, էվլի օլսուն օլմասըն, չօճուգլարըն ֆիքրինէ իճրաի թէէսսիր իտէպիլիր։ Պու նէ՝ կիւզել մէսուլիյէթ տիր, նէ ալի վէ միւպարէք իմթիհազ տըր։ Գատընլարըն վազիֆէսի՝ անճագ վազիֆէչինասլըգ, մէսուլիյէթ, թէվէճճիհ վէ խայրխահանէ ուպուտիյէթ օլմալը տըր։ Պու քէլիմէլէր՝ էօյլէ ֆիքրլէր իրայէ իտէր քի, պունլարըն թալիմի՝ ֆամիլեալարըն կիւզելճէ թէչքիլի վէ էֆրատըն կիւզելճէ եաշամասը իւղէրինէ իճրաի նուֆուզ իյլէր։ Կիւզել պիր էօմրիւն պաշլըճա չարթլարը՝ ճէնապը Ալլահը սէվմէք, օնտան գօրգմագ, տիկէրլէրէ կարտըմ իթմէք, օնլարըն էյիլիկինի իսթէմէք, վազիֆէյի՝ հագգա թէրճիհ իյլէմէք, իլում ու ֆինունա չալըշմագ, նիզամ ու ինթիզամ թանրմագ վէ ադրազը նէֆսանիէյի զապթ վէ թէսկին իլէ, ինսանիյէթբէրվէր օլմագ, ֆուդարա վէ միւհթաճիյնի գայըրմագ տըր։

Իչթէ պու ֆազիլէթլէր՝ տէօրթ չէյտէն, եանի մէսուլիյէթ, վազիֆէչինասլըգ, թէվէճճիհ վէ էվլաա մուհապէթինատէն պաղը տըր։ Գատընլարըն, քէնտի քէնտիլէրինէ չու սիւալլէրի տախմա իրատ իթմէլէրի՝ հէր հալատ ֆայտէլի տիր։

— «Վազիֆէլէրիմիզի նէ՞ տէրէճէ իճրա խիեաբուզ. մէմլէքէթիմիզին ախլէագճա վէ մէարիֆճէ տէրէճէսինի եիւքսէլթմէք իչին նէ՞ եաբըեաբուզ. մէյլը թաղիմիզի պիլիեօ՞րմույըզ, վէ միւքէլլէֆ օլտուղըմըզ նամուսը վէ լիեազաթը գատընլարա մախսուս վազիֆէլէրի՝ սուրէթի լայըզէտ իճրա խիեօ՞ըմըյըզ։»

Պիր տագրգաճըզ տրիզ ու ամիզ տիւշունիւնիւզ։ Միւհթէրէմ ֆամիլեալար թէչքիլի՝ էյի վալիտէլէրին էսէրի տէյիլ մի տիր։ Էյի պիր այիլէ թէչքիլաթը՝ էգօնոմի պիլէն, էվվենին ումուր ու խուսուսաթընա լայըգըյլա նէզարէթ իտէն գատընլար ատայէսինատ տէյի՞լ մի տիր։ Խայրը՝ էվլատտար եէթիշտիրիպ, ֆէնոր թասարրուֆա ըրտյեթէն ըէֆահ ու սատատէթի թէէմինէ մէտար օլան խասսէլէր՝ ումումի վէ խուսուսի էօմրիւն թէմէլինի թէչքիլ ի՞թմէեօր մը։ Պու կիպի այիլէլէր պագի գալմալը տրը, վէ գատընլար՝ վազիֆէչինասլըգ վէ էյի չէհիրլիք տույդուլարընը էվլատլարընն գալպլէրինատ մուհաֆազայա դայրէթ իտէրէք, քէնտի բուհանի վէ մանէվի թէէսսիրլէրինի իճրատէն կէրի տուրմամալը տրրլար։ Ֆամիլեալար, եալընըզ էքմէք իլէ եաշամաղլար. եաշամազ իչին ճէնապը Ալլահն քէլամը տախի լազըմ տրը։ Լաքին չիմտիքի գատընլար պու հագգդէթի նէ՞ գատար պիլիեօրլար. կէօզլէրինի գուպպէյի ասիմանէ տօղրու տթֆ խիեօրլա՞ր մը. Թալիմ ու թէրպիյէ հագգընտա եիւքսէք ֆիքիրլէրի վա՞ր մը տրը, վէ էվլատլարընա՝ մէզհէպին ագայիտինի էվվէլքի գատար զայրէթլէ էօյրէթիեօրլար մը։ Մէզհէպին ագայիտի՝ այլէ էօմրիւնատ, ֆէնոր գանը թէմիզլէյիճի պիր նէվ մուալիճէ տիր, վէ ֆամիլեա հաեաթընա գուվվէթ վէ սըհհէթ պախչ իտէր։

Զօճուգլարընն գալպլէրինատ չէհիրլիւք մէզիյէթլէրինի ալըշտըրմագ վէ մէզհէպին ագայիտի իպթիտաիյէսինի էօյրէթտիրմէք իչին մատտի վէ մանէվի հիչ պիր ֆէտաքեարլըգտան կէրի տուրրուլմամալը տրը։ Վալիտէլէրին էն պէօյիւք խըզմէթի՝ էվլատլարընն հագգի մուալիմէսի, միւրէպպիյէսի օլմագ, վէ ճիսմանի էքմէյի վէրտիքտէն պաշգա, բուհանի էքմէյի տախի վէրմէք օլմալը տրը։ Աղաճ՝ եաշ իքէն էյիլիր. սիզ տէ վալիտէլէր, էվլատլարընըզըն գալպլէրինի, անլէր հէնուզ թըֆիրլիյէթտէ իքէն կիւզել տույդուլար իլէ աշըլայընըզ։

Գատընլար՝ վալիտէ գըզգարընտաշ վէ մուալիմէ սըֆաթըյա պէօյիւք պիր մէսուլիյէթ ալթընտա տրրլար։ Պու մէսուլիյէթ գարշըսընտա իհթիրազ իթմէյի տիրլէր, վէ էվլատլարընը, միւսթազպէյէն էօմիւրլէրինատ մուվաֆֆագ օլմագ իչին հէր հալատ լազըմ օլան մատտի վէ մանէվի մէզիյէթլէրէ ալըշտըրմալը տրրլար։ Ալէմը թիճարէթ վէ սէնայիտէ կէօրիւլէն ումումի ըէգապէթ սէպէպիյլէ եաշամագ միւշքիլ օլմուշ տրը. ֆամիլեալարըն պագասընը մուհաֆազա իթմէք իչին չօգ չալըշմագ լազըմ տրը։ Էկէր պիր քիմսէ մէզհէպճէ վէ պիլէագճա հիսսիեաթը հայիզ տէյիլ իսէ, էկէր քէնտի պէօյիւկինէ հիւրմէթ իթմէզ իսէ, քէնտի տէրէճէսինի պիլմէզ իսէ, էլհասըլ գալպինատ հիսսիյաթը ինսանիյէթքեարանէ թաշըմագ իսէ, էօյլէ պիր քիմսէ՝ չալըշմագլըըն գըյմէթինի նա՞սըլ պիլէպիլիր։

Ֆամիլեալարըն, մանվընա սէպէպ նէ՞ տիր։ Եէնի վէ սթիգ թէճրիպէլէր պիզէ պու խուսուսատա նէ՞ էօյրէթմէքտէ տիր։ Հէր քիմ Ալլահն գօրգուսընատ ուզագլանը՝ հէր քիմ դանուն ու նիզամա ըրտյէթ եիմէպ վէ հէր քիմ, ֆամիլեասը տախիլինատ քէմալը սիքիւն ու ասայիշ իլէ եաշամայը ճիրատէն արզուլէմէզ իսէ, էօյլէ պիր քիմսէ մանվ օլմուշ տիմէք տիր։ Մէզհէպ վէ անըն էօյրէթտիկի հաղրգէթլէր՝ ֆամիլեալարըն պագասընը թէէմին իսէն միհէքէմ վէ գավի թէմէլլէր տիր։

Նէ գատար թէէսսիֆէ չայիան տըր քի, զէմանէմիզ գատընլարը՝ սատէլիքտէն ուզագլանըպ, սիւս ու տարաթը, միւսլիմիկի՝ քէնտիլէրինէ չէրէֆ ու իֆֆիթիսար ատտ խուսուսլար, վէ ֆէնոր թասարրուֆ վէ հիւսնի իտարէի պէյթիէ հագգընտա պիրպիրլէրիյլէ ըէգապէթ իտէճէք եէրէ, թէզելենաթ, տարաթ եօլունտա եէկտիկէրինէ գարշը ըէգապէթ չըգաեօրլար, վէ գատընլարա այտտ օլան քեւաֆֆէյի վազիֆէլէրի ունուտարագ, անճագ սոն հարաքեաթատա պիրիպիրինի կէչմէյէ չալըշըեօրլար։ Այիլէլէրին մանվը իչին պունատան տահա ֆէնա պիր հալ թասավվուր օլունապիլիր մի։

Մէզհէպ վէ թէրպիյէ խուսուսաթընճա ֆիլֆուրսուզըզ՝ պիր այիլէնին տաղըլմասընա պաշլըճա սէպէպ տիր։

Ֆամիլեալարըն մանվը սէպէպլէրինատէն պիր դաչընը միւսատաէնիզլէ չուրանճգատ պիքր իթմէք իսթէրիմ։

1.— Էֆրատ միեանընտա բուհանի վէ ախլէագի տույդուսուզլըգ քի, թէտրիճէն ախլէագ պօզուգլըզընա գատար կիտէր։

2.— Տիւնեէվի թէզեինաթ վէ տարաթըն արթմասը քի, ֆամիլեասա ինթիզամ խալէլ կէթիրիպ, պիր ֆամիլեանընն հէր պիր ֆէրտի պու եիւզտէն խոտպին օլսուր, էրքէքլէր վէ գատընլար կէվչէքլիք քէպպ իսէր, ֆիքիրլէրի վէ վիճուտլէրի զայիֆլէչիր, քէտէրլէր արթատ, չալըշմագ զայրէթի ազալը, վէ պու սուրէթլէ վազիֆէլէրինի թանըմազլար, տիկէրլէրինի թահգիր իտէրլէր, վէ ումումըն զարարընտա քէնտի մէնֆաաթլարընը տարարլար։

3.— Մէզհէպ վէ թէրպիյէ խուսուսաթընճա վազիֆէսիպ, էվլատլարընն թալիմի հագգընտա գայասըզ, նիհայէթ վիճտանսըզ օլան բէտէր վէ վալիտէլէր՝ քէնտի կիւնլիք իսթիրահաթլարընը տիւշունաիքլէրի, վէ էվլատլարընը՝ եա հիչ գայրմամաքգլարը, եախսա բէք ազ գայրարգլարը իչին տիր քի, չօճուգլար պիթթապի եիւզ իւսթիւնէ գալը։

4.— Պիր թագրմ նամէչրու զէֆքլէրէ միւպթէլա օլարագ, էրքէքլէր վէ գատընլար՝ ասըլ վազիֆէլէրի գարշըսընտա գայասըզ վէ ֆիթուրսուզ պուլունուրլար։

Իչթէ ֆամիլեալարըն մանվը սէպէպլէրի պայշըճա պունլար տրը։

Դու գայլերուն մի՛ հաւատար հեզ ոչխարներըզ սիրուն,
Աղջիկդ անմեզ մի՛ թողուր ժողովին մէջ լիքբերուն։
Զարերը միշտ փափագ մ՚ունին բարիքի,
Բայց այդ փափագ մարմին մ՚է լոկ անհոգի։

ԴՊՐՈՑՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ

Մանկութեան որրանը, պատանեկութեան և երիտասարդութեան հանգրուանն ու անքոյթ պատասպարանն և ընդհանրութեան ամենանախանձելի և ամենահամակրելի տեղին եղած է ամեն դպրոց՝ ուր ամեն ոք՝ իր յոգնաջան մեղու՝ իր քաղցրաւէտ ապագայ սերունդը կը հայթայթէ և աշխատասէր մրջիւնի մը նման իր անձանձիր խնամքովն ու ջանքովը իր ձմեռնային ուտեստը կ՚ամբարէ նեղ և անձուկ բնակարանին մէջ։ Ապաքէն ո՞րքան աշխատասիրութեան և համբերութեան բարի տիպար ամեն հայրենի, այսու հանդերձ, աւա՜ղ, սակաւք են որ կը թելադրուին և կը յորդորուին այս բարի օրինակէն՝ որով քիչերն, այո՛, քիչերը մասնանիչ կ՚ըլլան և կ՚անմահանան յաւերժական օրհնութեամբ և նախանձելի գովասանքներով։ Եւ էր աղագաւ։— Յայտնի և պայծառ է պատասխանն, այն է՝ այո՛, անոնց վարիչներն և ղեկավարները մի միայն վարձկան հովիւներ ըլլալուն, սոսկ իրենց անձնական առօրեայ շահը մտածող, իրենց բարւոյն համար աշխատող և նախանձաւոր եղող։ Ամեն տարւոյ մէջ՝ այն դպրոցներու անունն ու համբաւն եղած է՝ որոնք որ ըստ օրինի իրենք զիրենք յոգնեցնելով՝ ամեն ճիգ ու ջանք բրած են իրենց աշակերտները մատնանիշ ընելու՝ ամավերջի քննութեանց միջոցին, օրինաւոր, արդար քննիչներով իւրաքանչիւր աշակերտը քննելով և ըստ արժանաւորութեան զիրենք վարձատրելով՝ տարւոյն մէջ ստացած բարի նիշերուն համեմատ, որոնք ոչ սակաւ արդիւնք յառաջ կը բերեն միշտ՝ եթէ ըստ օրինի և խղճի մտօք արձանագրուին ամեն ուսմանց, գիտութեանց և լեզուաց համար։ Ցիշեալ նիշերն՝ իբրեւ թղթադրամ նկատուելու են վարժարանաց մէջ, ինչպէս Գաղղիա և այլուր և գնահատուած փոքրիկ գումարով։ Եղած են աշակերտներ՝ որոնք իրենց ջանքովն և եռանդուն աշխատութեամբ, իրենց վիճակին համեմատ ոչ սակաւ գումար մը ձեռք բերած են յաւարտ ընթացից։ Այս մասին որ և է Տեսչութիւն ինայելու չէ այս փոքր լուսայիկը ի յառաջադիմութիւն իրենց ապագայ սերնդեան։ — Նուաստս՝ բաւական տարի առաջ, այս ամենակարեւոր դրութեամբ՝ հարիւր աշակերտաց տեսուչ և ուսուցիչ կարգուած միջոցիս՝ ծեծը դպրոցէն վերուցած, շատ յառաջադէմ աշակերտներ հասուցած եմ, որոնք Եւրոպա բարձրագոյն վարժարանները դիմելնուն, մի քանի տարի չահած են իրենց ընթացքէն, ըստ իրենց արժանաւորութեանը։

Եթէ այժմեան քրիստոնեայ դպրոցներն՝ Օսմանեան պետութեան վարժարանաց նման խիստ և անաչառ քննիչներ ունենային, արդարեւ մեծ և ակներեւ պիտի ըլլար տարբերութիւնը։ — Այժեան Արեւելեալ դպրոցաց տեսուչներու շատերն՝ ի մխիթարութիւն և ի զուարճութիւն ևեթ իրենց աշակերտաց ծնողաց և ազգականաց, կը զոհանան մինակ մի քանի այլևայլ ճառերով, առակներով, տրամախաւսութիւններով և թատերական հանդէսներ

բով համակրելի ընել տալ գիրենք հանդիսականաց և օրենքներթերու միջոցաւ իսկ դրուատել իրենց աշակերտները։ Ծնողաց յատկերը յաճախ կը խարուին այսպիսի հանդէսներէն՝ թուխականման սերտած ըլլալով ըսածնին և գրիթէ ամեն աշակերտ յատ ժամանակ գոհած ըլլալով։ Բնա արդի դրութեան, պէտք են, այո՛ մեր դպրոցի ծրագիրք իսկ համաձայն ըլլան Օսմանեան Պետութեան վարժարանաց, որպէս զի աշակերտք հոն դիմելնուն՝ կարենան բարձրագոյն կարգերու մէջ մտնել՝ ըստ իրենց արժանաւորութեանը։ Այս մասին խորհիլ և տնօրինելն՝ Ուսումնական Խորհուրդներու կը պատկանի։ Ռ. Մ.

ՊԻԼԷԾԻՔ

Պու կիւն Ս. Գրիգոր Լուսաւորիչ հօրթուսը միւնասիպէթիյէ Պիլէճիք Գաթօլիք ճէմաաթընը, քէնտի ժողովրդապետի պուլունան Դերյ. Գրիգոր Ծ. Վ. Աշըգեանը մուվաճէէսինտէ իպրաղ իյլէտիկի հիւանի նիյէթ՝ ճիւմլէ գալպերի մէսէրլէթլէ մալամալ իյլէմիշ տիր։

Քիլիսէ այինտէն սոնրա, էհալի՝ քեաֆիֆէթէն Մէրխասասանէ սալտնընա չրգրսպ, ժողովրդապետին էյինի պուս իթմիշ, վէ էրքէք գաալն իսմ թէպրիքինի իճրա իյլէմիշլէր տիր։ Պատէհու զըզլար մէքթէպի շակիրտանը՝ էրմէնիճէ վէ Ֆրանսըզճա նութգլար գրաաթ իթմիշլէր, վէ քիւչիւք գըզլար իսէ՝ ղանէթ խոշ պիր միւքեալէմէ իլէ չիչէք պուքէթլերի թագտիմ իյլէմիշլէր տիր։ Պունուն ճիւմլէսի տախի մէղքիւր մէքթէպին մուալիմէսի Տիկին Լուիզա Ատալեանընն թէրթիպի իւզրէ ղանէթ մունթազամ սուրէթտէ իճրա իսլիմիշ տիր։

Դերյ. Գրիգոր Ծ. Վ. Աշըգեան, Պիլէճիկ մուվասըլէթի կիւնիւնտէն պէրու ճէմաաթըմըզ չօճուգլարընընն թալիմ ու թէրպիյէսինի ճիտատէն արզու իտիպ, նիչէ ատֆալար կէրէք երքէք վէ կէրէք գըզ չօճուգլարընընն թէրագգէսը իչին թէչվիգ զրմնընտա իսարիճտէ վէ տէրունը քիլիսէտէ վազ ու նասիհաթլար վէրմիշ օլմասըյլա պէրապէր, չի՛ ֆայտէ քի սոն կիւնլէրտէ էօքսիւզլէր կիպի տապըմըշ վէ բէրիշանիյէթ հալինէ տիւչար օլմուշ, էրքէք չօճուգլարընն էն քիւչիւքլերի՝ գըզլար մէքթէպինէ իլթիճա իթմիշլէր, վէ պիր ազ պէօյիւքլերի իսէ, պիր միւնասիպ մուալիմ գօնուլամասընը հասէպիյլէ էօյլէ պիր կիւնտէ ասլա մէյտանա չըգմամըշ օլտուգլարընտան միւթէէսսիրէն, միւմայիլէյ՝ էվվէլա ճէմաաթընը վէ գըզլար մէքթէպի չօճուգլարընընն թէպրիքլերինտէն տօպայը պէեանը թէչէքիւր իտիպ, պատէհու էրքէք մէքթէպի խուսուսընա նադլը մէգալ իտէրէք, չօճուգլարընն հալը սէֆալէթինտէն պահա իթտիկինտէն չօգլարընն կէօզլերի եաշարմըշ, վէ թէպրիք պինէթինին խիթամը ագրպինտէ պիր արա մէքթէպ իչին միւզաքէրէլէր ճէրլեան իթմիշ տիր։

Եվվել էմիրտէ ազիմ միւչքիլաթը մուճիպ օլան ագչէ թահսիլի մէսէլէսինի ճէմաաթըմըզ էֆրատընտան վէ տավա վէքիլլերինտէն Դրիգոր էֆ. Տէմիրճեան աէրէօհտէ իյլէմիշ, վէ թահսիլաթա միւպաշէրէթ իտէճէկի կիւն պէր վէճհի բէշին ճէմաաթըն սանտըզընա ալթը լիրա թէմինաթ ագչէսի պրագմայը վատ իթմէսի իւզէրինէ, մէքթէպին կէչէն սէնէքի պիւճէսի օլան 5600 զրուշըզ ատֆիէր օգունուպ, անտէ թատիլ ու թէպտիլի լազըմ կէօրիւնէն պաղը գալէմէր թասնիհ իլէ, 5800 զրուշա իպլաղ իտիլէրէք, տէֆթէր թանզիմ վէ թասդիգ օլունմուշ, վէ էրքէք մէքթէպինէ մտնիյէ 300 զրուշ մաաշա միւնասիպ պիր մուալիմ պուլմագ, վէ հէր իքի մէքթէպլերին նիզամ ու ինթիզամ իւզրէ տէվամընա նէզարէթ իթմէք իւզրէ, ազ չօգ մէքթէպ կէօրմիշ կէճնէրաէն ալթը քիչիլիք պիր հէյեէթ թէչքիլ իտիլմիշ տիր։ Պէօյլէճէ Լուսաւորիչ հօրթուսը, ճիւմլէյլ բուհանի մէսէրրէթտէն մատատա, մանէվի վէ ֆիքրի պիր չատիւմանիյի տախի մուճիպ օլմուշ տըր։

Միւմայիլէյն Գերյարդելի, իչպու գարարատան ղայէթ մահզուզ օլուպ, սէպաթ իկէ տէվամ իտիլմէսինի թէմէնին իյլէմիշ տիր։

ՄՈՒԽԹԻՐԻՆԻՉ

Պիլէճիք, 27 Յուլիս 1908

ԽԱՐԻՃԻԷ

Մ. ՖԱԼԻԷՐ ՎԷ Մ. ԲԻՇՕՆ ՆԷ՞ ՍԻՕՅԼԷՄԷՔ ԻՉԻՆ ԷՎՐՕՊԱՅԱ ԿԻՏԻԵՕՐԷԱՐ

Ֆրանսա մէպուսանընտան Մ. Ժէրվէ, պալէատէքի սէրլէվհա իլէ պիր Բարիզ զազէթասընա պէր վէճհի աթի եազմըշ տըր։

«Ֆրանսա Բէյիսի հիւքիւմէթինին՝ սէօրթ հիւքիւմտարը զիեարէթէ կիտէճէկի չու սըրատա, նիեաթըմըզըն խալիսէթինի վէ էֆքեարըմըզըն մահիյէթի տաիմէսինի միւսէրրահէն պէեան իթմէմիզ ֆայտէտէն խալի տէյիլ տիր։ Զիրա պու զիեարէթ՝ եալընըզ միւգթէզամի նէզաքէթ տէյիլ, Ֆրանսա բօլիթիգասընընն տախի իճապաթընտան տըր։ Ֆրանսա տիբլօմասիսի՝ Եվրօպա պէօյիւք միլլէթլերինին էմնիյէթիյլէ հէր նէրէսէ իճրաի մուամէլէյէ տավէթ օլունուր իսէ, մագսէտի, քէնտի միւթթէֆիգլերի վէ տօսթլարը գարշըսընտա հէրան ու տագրգա սատագաթտան այրըլմամագլա պէրապէր, ճիւմլէ արասընտա հուսուլը իթիլաֆա վէ մէնաֆիի ումումիէնին իմթիզամընա չալըշմագ բօլիթիգասընը թէրվիճ իյլէմէք տիր։

«Ֆրանսանընն քեաֆիֆէյի միւտահիլէլերի՝ պու նէթիճէյի էլտէ իթմէկէ մախսուս տըր։ Պիզ, տէվլէթլերի պիրիպիրինէ գարշը չըգարմագ, եախօտ օնլարատան պիրինէ մուխալիֆէթ իթմէք իսթէմէյիզ։ Պու սէօզլէր՝ խուսուսի պէեանաթ տէյիլ տիր։ Ֆրանսա հիւքիւմէթինին թատգիպ իթտիկի բօլիթիգանընն թասվիրի հագրգիսի օլտուղընա հէր քէս թէէմին օլապիլիր։ Բէյիսի հիւքիւմէթին վէ խարիճիէ նազըրընտուղընա հէր քէս թէէմին օլապիլիր։ Բէյիսի հիւքիւմէթին վէ խարիճիէ նազըրընընն Բէվալա կէօթիւրտիւքլերի միւլահազա՝ պու տըր։

«Ցանիմարգա, Իսվէճ վէ Նօրվէճ հիւքմտարլարընա վէրէճէքլերի թէէմինաթ պու օլաճագ տըր։ Իչպու թէէմինաթը՝ տիկէր քեաֆիֆէյի հիւքմտարլարա տախի վէրէպիլիրլէր։ Պիզ, գավմըմըզըն զէքեավէթ ու ֆիրասէթինէ իթաաթ, վէ մէմլէքէթիմիզին չէրէֆիլ ասարը գատիմէսինէ տէվամ իտէրէք, մէյտանա գօնուլան եախօտ գօնուլաճագ օլան մուհիմմ մէսէլէլերի՝ միւսալէմէթ վէ իմմիզաճ ֆիքրիյլէ հալ ու ֆայլ իթմէկէ չալըշմագ իսթէրիզ։ Պիզ, ագլէն իւմիա իտիլէպիլէն չէյլերի թալէպ իտէրիզ։ Նէ՛ հիսսիյաթ, նէ՛ տէ ահվալ ու վէգայի իւզէրինէ իճրաի թագրեգ իթմէք իսթէմէյիզ։ Վագաա պիզ տէ, գըլըճմըզը պիլէյլէմիշ օլարագ սագլաեօրուզ, ֆագաթ միւշքիլ պիր միւյիւմիւ գըլըճ իլէ քէսէճէք տէյիլիզ։ Օ միւյիւմիւ միւսալէմէթլէ չէօզմէք իսթէրիզ։ Իմտի, բօլիթիգամըզ՝ ասլա չիւպհէյի տավէթ իսէմէզ։ Լա Հէյ գօնֆէրանսընտա կէօսթէրսիկիմիզ վէճհէ,—նասըլ քի կիւնլիւք տիբլօմասի էօմրիւ վուգուսաթլարընտա տախի ֆիիլէն իսպաթ իթմէք իսթէրիզ։— չախսի հիչ պիր էնտանիյէթ կէօղէթմէյէրէք, մէտէնիյէթ վէ միւսալէհա տավասընա, պիլճիւմլէ մէնաֆիի իգթիսատիէնին թէրագգըսըյա իրզմէթ իթմէքտէյիզ։ Պու հիսս՝ եէնի տէյիլ տիր, վէ Ալմանիա՝ պիր գաչ սէնէստէն պէրու պու հիսսի թագտիր իթմիչ օլմալը տըր, չիւնքի 1904տէն պէրի Մարօգ հագրգընտա ումում իչին միւսավաթը իգթիսատիէ իսթէմէքտէ իսթիք։ Պու բօլիթիգայա սատրգ գալարգ։ Ալժէզիրաս գօնֆէրանսը տա՝ օ բօլիթիգայը թաստիգտէն պաչգա պիր չէյ եաբմամըշ տըր։

«Բրօֆէսէօր Լամբրէխ հէր նէ միւչիւնիւրսէ միւչիւնսիւն, պիզ, տիկէր մէսէլէլէր հագգընտա ասլսի այնի մէսէլէքի թէագիպ իսէճէյիզ։ Միւմայիլէյին Ֆրանսա բօլիթիգասը ալէյհինտէքի թէճավուզը հէմ մանէասրզ տըր, հէմ տէ ասզրու տէյիլ տիր։ Արզու օլունուր քի, պու կիպի չայեանը թէէսսիւֆ պէեանաթ, մէմլէքէթլէր պէյնինտէ սաւի թէֆսիրաթա սէպէպ օլմասըն, զիրա պու նիւզտէն պիր թագըմ էօյլէ զաաֆէթլեր հասըլ օլուեօր քի, ադիլ վէ սամիմի քիմսէյլէր պունդարա գարշը ուղրաշմագ իչին միւշքիլաթա ուղրաեօրլար։ Սոն սէնէյլերդէ Ալմանիատա պու եօլտա պէեանաթ՝ զիեատէ վագը օլմուշ տըր։ Ֆիլվագը կէօրիւնիւր քի, Ալմանիատա, էֆքեարը ումումիէյի, պաղէն տօղրու վէ բէսմի թէպլիղաթ չէքլի ալթընտա։ պաղէն տէ ֆուրթունալը հալտէ Ալմանիա լէհինտէ վէ Ֆրանսա ալէյհինտէ միւնագաշալար իլէ պիրիպիրինէ մուղայիր պէեանաթ վէ նէշրլեեաթըն թէէսսիրի թահթընտա պուլունտըրարագ, էֆքեարը մէղքիւրէյի եանըլթմագ վէ թէհամմիւլիւ թիւքէթմէք իչին պիր ուսուլ իթթիխազ օլունմըշ տըր։ Էօյլէ քի, չայեանը թէէսսիւֆ թէճրիւպէլէր նէթիճէսիյլէ, ինսան, հագրգէթին հանկը թարաֆտա օլտուղընը, տօղրու ֆիքրի պէեան իսէն տիբլօմասինին հանկըսը իսուկինի պիլմէք իսթէեօր. եանի օ հագրգի տիբլօմասի՝ Վիլհէլմսթրասէնի (Պերլինին խարիճիէ նէզարէթի տաիրէսի) բէսմէն իտարէ իսէն մի տիր, եօգսա նիմ-բէսմի սուրէթտէ իլհամ օլունան մը տըր։— Պիզիմ կիպի Ալմանիա տախի տիբլօմասիճէ իթթիհատ տաիրէսինտէ հարէքէթ իսէրսէ, ղայէթ ֆայտէլի օլուր։

«Իմտի, Ֆրանսանընն մուամէլէսի՝ սաաթ վէ խալիսանէ տիր։ Ֆրանսա, իքի գատիմի խասիմլերի եէկսիկէրինէ եագլաշարմաեա չալըշմագլա, Ինկիլթէրրա վէ Ռուսիա իթիլաֆընը պաչա չըգարմըշ տըր։ Ֆագաթ պիզ, պու մուամէլէյի, քիմսէյէ գարշը իճրա իթմէմիշիզ տիր։ Ֆրանսանընն արզուսը՝ Եվրօպա մէնաֆիի իգթիսատիյէսինին հէր թարաֆտա մուհաֆազասը գապալ տիր։ Բէք միւսէրրահ օլմաեան բօլիթիգալար գարշըսընտա պիզիմքի սաաթ, միւպէրրահ վէ մուվլիս տիր։ Մէնֆաաթարճա ուզլաշմագ բօլիթիգասը տըր։ Պու կիւն Ալմանիա պիլիր քի, Մարօգտա իթիլաֆաթը իգթիսատիէ հուսուլի վէ մէնաֆի ճէմիյէթլերի թէչքիլի գապալ տիր։ Պու նիւմայիշի գաթի՝ պէեանաթըմըզը թասդիգ վէ հարէքէթիմիզի խէ՝ թէահիւտաթըմըզա սաաղ պիր բօլիթիգա տըր քի, էսասը՝ միւսալէհանընն ֆայտէլէրինէ, մէսէրրէթլերինէ հէմ քէնտիմիզի, հէմ տէ տիկէրլերինի նայլ իթմէքտէն իսարէթ տիր։»

* * * Պերլինին քեաֆիֆէյի զազէթալարը՝ Մ. Ժէրվէնին մէղքիւր մէգալէսինին պաղը ֆրգրալարընը այնէն նագլ իթմիշլէր տիր։ «Պէրլինէր Թակէպլաթ»ըն Բարիզ մուխպիրի՝ պու մէգալէնին էհէմմիյէթինի գապուլ իլէ պէրապէր, պունտա, Մ. Ֆալիէրին սէյեահաթընտան էվվել Ֆրանսա բօլիթիգասընա մէհանէթ վէրմէք իչին պիր զայրէթ կէօրիւեօր։ «Տէօյչէ Թակէսցայթունկ»՝ մէգալէնին հէր նօգթասընը, Ֆրանսայա զայրը միւսայիա սուրէթտէ գրիթիզ իտիեօր։ «Թէկլիխ Բունտշաու» տիեօր քի, «Մէղքիւր պէյանաթը, պէօյիւք պէօյիւք լուղէթլերտէն պաչգա պիր չէյի հավի օլուպ օլմասընը վագթի պիզէ կէօսթէրէճէք տիր։ Ֆրանսա, սախտա վէ տիկէր միլլէթլերտէն էվվել, Ալմանիանընն՝ սուլհճուանանէ վէ խալիսանէ պիր բօլիթիգայա սալիք օլմագ իսթէտիկինի կէօրէճէք տիր։ Էֆքեարճա պու սամիմիյէթէ Ալմանիա թարաֆինտան էհէմմիյէթի մախսուսէ վէրիլմէսինէ թէճճիւպ իտիլմէմէլի տիր։ Պու իտիսիա՝ լուղէթին ասըլ մանէասընճա, «բանժէրմանիք» տիր, ֆագաթ Ֆրանսայա գարշը տէյիլ տիր։

Մ. ՖԱԼԻԷՐԻՆ ՍԷՅԵԱՀԱԹԸ

Գօպէնհական էֆրէնճի Ցլս. 20 թարիխիյէ պա թէլէկրաֆ իչար օլունընընա կէօրէ, Ֆրանսըզ հարպ սէֆինէլէրի, Բէիսի հիւքիւմէթ Մ. Ֆալիէրի վէ խարիճիէ նազրը Մ. Բիշօնը համիլ օլան Վէրիթէ նամ գրուպէօր էօնտէն կիթտիկի հալտէ, օ կիւնիւ, էօյլէտէն իւչ սաաթ սոնրա չէհրի մէղքիւրընն լիմանընա կիրմիշլէր տիր։ Պու սըրատա 101 բարէ թօք աթըլարագ, բէսմի սէլամ իրֆա գելընմըշ տըր։ Ֆրանսըզ հարպ սէֆինէլէրի տէ մուգապէլէ իթմիշլէր տիր։ Մ. Ֆալիէր՝ Տանիմարգա գրալը Սէքիվինճի Ֆրէտէրիգ իլէ խանէտանը գրալի թարաֆընտան խթիգապալ օլունմըշ տըր։ Հէյեէթի սիւֆերա իլէ Տանիմարգա բիճալը տախի հալը պուլունմըշլար տըր։ Պէր միւթատ բէսմը թագտիմ իյֆա օլունտըգտան սոնրա, Մ. Ֆալիէր՝ Եէսինճի Քրիսթիան սէրայընա կէօթիւրիլմիշ տիւր։ Սաաթ 9տա Մ. Ֆալիէր՝ գրալ վէ գրալիցա իլէ գրալըն պէօյիւք մախսուսընա վէ զէվճէսինէ իեատէի զիեարէթ իթմիշ տիր։ Եարըմ սաաթ սոնրա բրէնս վէ բրէնսէս Վալտէմարը զիեարէթ իչին Պրէնչթօֆա կիթմիշ տիր։ Մ. Բիշօն՝ Տանիմարգա խարիճիէ նազրը իլէ ուղուն միւտտէթ կէօրիւշմիշ, վէ ագչամ, սէրայը գրալիսէ Մ. Ֆալիէրին չէրէֆինէ միւքէլլէֆ պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։ Ղայէթ սամիմի սուրէթտէ իտարէի ագտարլար օլունմըշ տըր։ Եարը կիճէսէն 3 սաաթ էվվել Մ. Ֆալիէր վէ մայէթի, Ալիանս Ֆրանսէզ թարաֆընտան եօթ գիւպիւնտէ վէրիլէն պալօյա կիթմիշլէր տիր։

ԵՈՒՆԱՆ ԳԱԹՕԼԻՔԼԷՐԻ

Եունան Գաթօլիքլերի, վագթիյլէ Օն իւչիւնճիւ Լէօն Բաքատան, ամնի ըուհանիլէրինի Բուճա վէ Ռում արարողութիւնըյա իճրա իթմէք իչին միւսատատ իսթէմիշլէր իսի։ Պու սէֆա Վաթիգան նէզարինտէ իսթիսալարընը թէքրար իթմիշլէր տիր։ Էկէր իսթէտիքլերի միւսատատյի իսթիհսալ իտէրլէր իսէ, Գաթօլիք վէ Օրթօտոքս Քիլիսէլերի արասընտա եալընընը պիր ֆարգ գալաճագ տըր։ Գաթօլիք քիլիսէլերինտէ Բաբա հազրէթլերինին իսմի, վէ Օրթօտոքս քիլիսէլերինտէ թեմին եպիսկոպոսընընն իսմի զիքր օլունաճագ տըր։ Պունտան պաչգա Եունանիսթանտա Գաթօլիք քիլիսէսի բէիսլիկինէ՝ Եունան Գաթօլիք միւթէհարզանը բէհապիյինտէն պիրի թայերն գելընտաճագ տըր։

ԲԱԲԻ ՀԱԶՐԷԹԼԷՐԻՆԷՆ ՅՈՐԵԼԵԱՆԸ

Իրլանտա Գաթօլիք միւթէպէր գաասընլարը, Բաբա հազրէթլերինէ, Յորելեանը միւնասիպէթիյլէ գրյմէթտար հէտիյէլեր կէօնտէրմիշլէր տիր։ Պու հէտիյէլեր իչինտէ, Պատարագ թագտիսինէ մախսուս օթուզ միւսթէլիք թագըմլար, գրյմէթտար թաշլար իլէ միւղէյեէն սկիհլեր վէ սըրմա իլէ իշլենմիշ Բաբա հազրէթլերի իչին պէօյիւք պիր մանթօ պուլունմագտա տըր։ Իրլանտալըլար, պու պապտէ լազըմ օլան ագչէյի, քէնտի արալարընտա թօգլամագ իչին պիր իհանէ ատֆիէրի աշմըշար տըր։

ՄՈՒՍԻԳԻ ՏԵՐՍԻ ՎԷ ՐԱԳՍ

Քեման տերսի ամագ վէ բազս եօյրեմէք արզու իտենլերին՝ շերայիքի լազըմ հագգընտա կէօրիւմէք իւզրէ, Պէօղլուճա Գալաթա սերայը իբրահիմաղա եենիչարը սօգաղընտա 14 Ն.ը մահէլլէ միւրաճաաթ իբմէլերի իլան օլունուր։

3—5

ԿԲԱԹՐԻԳԻԱՆԷ
ՀԱՎԱՏԻՍԻ

ԱԶԴ.— Սուրբ Լուսաւորչի Կիրակի 13 Յուլիս, Պէօյիւքտէրէի Ս. Պողոս եկեղեցւոյն տօնախմբութեան օրն ըլլալով, Ամեն. Գերերջ. Հոգեւոր Տէրն մեր Պողոս-Պետրոս Ժ.Բ. Սապպաղեան Կաթողիկոս-Պատրիարք Տանն Կիլիկիոյ, հանդիսաւոր Զայնաւոր Պատարագ պիտի մատուցանէ նոյն եկեղեցւոյն մէջ ժամը 8 1/2ին (ը.Ե.), որ է 2 (ը.Թ.)։ Իսկ յետ միջօրէի ժամը 4 1/2ին, (9 ը.Թ.), Արհ. Գերա. Լեւոն Վ. Քէչէճեան՝ Արքեպիսկոպոս Սեբաստիոյ-Եւդոկիոյ, երեկոյեան Ժամերգութեան հանդիսաւոր պիտի ըլլայ. յետոյ Գերյ. Հ. Գաբրիել Ծ. Վ. Մէնէվիշեան աւուր պատշաճի քարոզ պիտի խօսի. և ի վերջոյ Ամենասուրբ Հաղորդութեան թափօր և օրհնութիւն պիտի կատարուի։

ՑՈՎՀ. Վ. ՄԻՍՔՃԵԱՆ
Ժողովրդապետ եկեղեցւոյ Ս. Պողոսի

Պէօյիւքտէրէ, 7 Յուլիս 1908

*** Հալէպ Մէրխասսը Արհ. Արքեպիսկոպոսն Թալէպի վէ Բիւթպ-Կաթրիգ էֆ. հազրէթլէրինն էմր վէ միւսասատէսի իւզէրինէ, Գեր. Անտոն Վ. Սիսլեան՝ եարբն շէհրի մէզքիւրէ ազիմէթ իտէճէկի կիպի, Գեր. Յովհաննէս Վ. Շատարեւեան տախի՝ եարբն մէմլէքէթի պուլունան Մարաշ ազիմէթ իյլէեէճէք տիր։

*** Էրմէնի միլլէթէրանընտան Ագաթան էֆ. Թահթապրուն՝ Պէյօղլունտա Էսատեան մէքթէպինէ 1300 լիրա գրյմէթինտէ պիր խանէ թէրք վէ իհտա իթմիշ տիր։

ԹԷՇԷՔՔԻՒՐ

Ռէֆիգի միւհթէրէմիմիզ Փունջ զազէթասը սահիպի իմթիեազը Սիմոն էֆ. Սալաճաճեան՝ զազէթամըզին 25ինճի սէնէսինէ պասթը գատէմ իթմէսինտէն սոլայը կէօնտէրտիկի պիր նամէի մախսուստա թապիրաթը սամիմանէ վէ նազիքեանէ իլէ պէեանը թէպրիքեաթ վէ թէմէննիեաթ իյլէտիկի կիպի, զազէթասընին 3029 Ն.ը նիւսխէսինտէ տախի պիր ֆըգրաի թէպրիքիէյի խալիսանէ տէրճ իյլէմիշ օլտուղընտան, միւհթէրէմ ռէֆիգիմիզէ պիլխասսա թագտիմի թէշէքքիւր վէ մէմնունիյէթ իյլէրիզ։

ԵՂԻԱ ԷՖ. ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

Էրմէնի իւտէպասընտան վէ էրպապը գալէմինտէն Եղիա էֆ. Տէմիրճիպաշեանընն, խայլի զէմանտան պէրու խասթա օլտուղը վէ ազլընա տախի խալէլ կէլմիշ պուլունտըղը հալտ, կէչէն կիւն, Պէյօղլունտա վագը խանէսինտէ քէնտիյի ասմագլա թէլէֆի նէֆս իթտիկի թէսսիւֆէն խապէր ալընմըշ տըր։ Թէլէֆի նէֆսի՝ ագլընտա օլան խալէլտէն նէշէթ իթմիշ օլմասընա մէպնի, բաթրիգ բիւթպ. Օրմանեան էֆ. հազրէթլէրի թարաֆընտան՝ ճէնազէսի ալայընն մէրասիմի բուհանիէ իլէ իճրասընա դարար վէրիլմիշ, վէ պու կիւն հէր սընըֆտան բէք չօղ զէվաթը միւթէպէրէ հազըր օլտուղը հալտ, մէրասիմի մէզքիւրէ Պէյօղլունտա Պալըգ բազարընտա վագը Ս. Երրորդութիւն քիլիսէսինտէ իճրա օլունմըշ տըր։

Եղիա Տէմիրճիպաշեան, Խասքէօյտէ միւթէպէր պիր ֆամիլեատան ոօղմուշ, Շահնազարեան մէքթէպինտէ իքմալը իւլում իթմիշ, Մարսիլիատա թիճարէթ մէքթէպինտէ պիր միւտտէթ գալմըշ վէ Տէրիսաատէթտէ տէվարիի հիւքիւմէթին միւթէրճիմլիկինտէ պուլունմըշ իսէ տէ, մէյլ վէ իսթիտատը քիթապէթէ մախսուս օլտուղընտան, մէքթէպ մուալլիմլիկինէ, զազէթա մուհարրիրլիկինէ սալիք օլմուշ, Գրական եւ Իմաստասիրական շարժում իմիյլէ պիր մէճմուայը մէվգուֆա չըգարմըշ, Երկրագունց նամ մէճմուանընն սէր մուհարրիրլիկինի տէրէօհտէ իյլէմիշ, վէ Մարսիլիատա պուլունտըղը զէման Մօնի-քոր Լիբերեր և Ֆինանսիկ իմիյլէ էտէպիյաթտան վէ անվալը մալիէտէն պահիս հաֆթալըգ պիր մէճմուա չըգարմըշ տըր։ Էրմէնիճէ մէգալաթը վէ նամթրգէրէրտաղլըղը թագտիր օլունտըղը կիպի, ֆրանսըզճա քիթապէթ վէ լիսանը տախի՝ Վ. Հիւկօ թարաֆընտան պիլէ թահսին օլունմըշ տըր։ Ֆրանսըզճատան էրմէնիճէյէ վէ էրմէնիճէտէն ֆրանսըզճայա իքի լուղէթ քիթապը տախի թէէլիֆ վէ նէշր իմմիշ տիր։

Անճագ սոն վագըթլարտա խասթալըղը վէ ֆիքիրճէ զաֆէթի սէպէպիյլէ ալէմը քիթապէթտէն չէքիլմիշ վէ ագրաղասընընն մուավէնէթի վէ Իսվէճլի պիր գատընն հիմմէթիյլէ եաշամագտա իքէն, պու եօլտա վէֆաթը՝ թէէսսիֆի ազիմի մուճիպ օլմուշ տըր։ Պիր տէֆա տահա քէնտիսինի տէնիզէ աթմըշ իսէ տէ, օլ վագթ գուրթարըլմըշ տըր։ Պազը զարիպ վէ եէկտիկէրինէ մուզայիր էֆքեարը՝ խասթալըղընա աթֆ օլունուպ, էտիպ վէ շայիրի միւմահիլէյինն զայպը էպէսիսի՝ հէր հալտէ միլլէթճէ զայեաթը մուհիմմէտէն մասատուա տըր։

ԹԷՎՖԻՀԱԹ

Սէլանիք վիլայէթի վալիլիկինէ՝ ճէզաիրի Պահրը Սէֆիտ վալիսի տէվլ. Նազըմ բաշա հազրէթլէրի, ճէմիյէթի բուսումիէ ազալըղընա՝ էրզրում վալի մուավինի սապրգը Իպրահիմ Սուսա էֆ., Գրրգ-Քիլիսէ սանճաղը միւթէսարրըֆլըղընա՝ Լազիսթան միւթէսարրըֆը Մուհիտտին բաշա, Պապը Ալի խթիշարէ օտասը մուավինլիկինէ՝ Մէհէմմէտ Միւնիր պէյ, Մամուրէթ իւլ Ազիզ վիլայէթի Թահսիլաթ միւսարրիյէթինէ՝ Պէյգօզ գազասը Թահիլաթը ումումիէ մէմուրը սապրգը Ֆէհիմ էֆ. Թայեին. Լա Հէյ սէֆիրի Եուսուֆ Միսաք էֆ. հազրէթլէրինէ պալէա, Շէհպէնտէրիսանէլէր միւֆէթթիշլէրինտէն Մէհէմմէտ Ալի պէյէ սանիէ միւթէմաիզի, Զիրաաթ պանգասընն Տէրիսաատէթ միւլհագաթ շիւպէսի մէմուրը Գատրի պէյէ սանիէ սանիսի բիւթպէյլերի թէվֆիհ. Էտիրնէ վիլայէթինտէ Միւրէֆթէ գայմագամլըղը՝ Մէքթէպը միւլքիէյի Շահանէ մէէզունլարընտան օլուպ, Խիւստավէնտիկեար վիլայէթի մայէթինտէ իքմալը միւտտէթի նիզամիէ իտէն Իսբիրօ Զախարիատիս էֆ.յէ, Մանասթիր վիլայէթինտէ Մաթ գայմագամլըղը՝ վէքիալէթինտէ պուլունան Ճէմալ պէյէ թէվֆիզ. Սէրայը Հիւմայուն քեաթիպլէրինտէն Վասըֆ պէյէ Զնճի Օսմանի, Դալաթա էմթասյը էճնէպիյէ կէօմրիւկիւ նէզարէթի մանիֆաթուրա սէր մուայէնէ մէմուրը Նուրի էֆ.յէ Կիւնճիւ Օսմանի նիշանլարը իհտան.

*** Աթինա սէֆարէթի Սէնիէսի իքինճի քեաթիպի Շիւքրի պէյէ սանիէ միւթէմաիզի, Զիրաաթ պանգասընն Տիարպէքիր շիւպէսի մէմուրը Նէճմէտտին էֆ.յէ սանիէ սանիսի, Միս ճէզիրէսի միւթէպէրանընտան Հաճի Անտոն Եանաքի էֆ.յէ սալիսէ բիւթպէյլերի թէվֆիհ. Ճիտտէ մուհասէպէճիլիկինէ՝ Դարահիսարը Սահիպ մուհասէպէճիսի Խալիա էֆ., Դարահիսարը Սահիպ մուհասէպէճիլիկինէ՝ Ճիտտէ մուհասէպէճիսի Ալի Բիզա էֆ. Թայեին. Իզմիտ սանճաղընտա Գանտէրէ գայմագամլըղը՝ Իւրքիւպ գայմագամը Լսպագը Իսմայիլ Հագը էֆ.յէ թէֆվիզ. Պաղտատ բուսումաթ նազիրը Լսպագը Հասան էֆ.յէ Յիւնճիւ, հուտուտը Իրանիէ պիրինճի մանթըգա գօմանտանը էրքեանը հարպիէ գօլ աղալարընտան Էմրուլլահ էֆ.յէ Կիւնճիւ Օսմանի նիշանլարը իհտան պուլրուլմըշ տըր։

ՏԱԽԻԼԻԷ

Զաթը հազրէթի Բահչանիյէ արզը թաազիմաթ իթմէք իւզրէ, քեաթիպի խուսուսիսի Մ. Ալիբէյ Սաթէատ իլէ պիրլիքտէ ճումա իրթէսի կիւնիւ չէհրիմիզէ կէլէն վէ Բէյրա Բայլաս օթէլինէ էնէն Զանզիպար էմիրի Սէյտ Ալի պին Համուտ հազրէթլէրի, իքի կիւն Տէրիսաատէթտէ գալտըգտան վէ բազար կիւնիւ Մապէյնի Հիւմայունա պիլ ազիմէ, Զաթը հազրէթի Շէհրիեարի իլէ միւլագաթ իթտիքէն վէ չէհրիմիզին չայեանը թէմտաշա մահէլլէրինի զիեարէթ իյլէտիքէն սոնրա, բազար իրթէսի կիւնիւ Շարգ Սիւրաթ գաթարըյլա մուֆարագաթ իյլէմիշ տիր։ Կէրէք էսնալ մուվասըլէթինտէ վէ ազիմէթինտէ վէ կէրէք Տէրիսաատէթտէ գալտըղը միւտտէթ զարֆընտա, թարաֆը հազրէթի Բահչահիտէն հագգընտա իհթիրամաթը մախսուսէ կէօսթէրիլմիշ, մէրասիմի իսթիգպալիէ վէ թէշէիյէ վէ միհմանտարլըգ իշին մէմուրինի մախսուսէ թայեին պույրուլմուշ, վէ բազար ագշամը Սատրազամ հազրէթլէրինին գօնաղընտա էմիրի միւշարիլէյինն շէրէֆինէ պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։— Էմիր Սէյտ Ալի պին Համուտ հազրէթլէրի, իլք տէֆա օլմագ իւզրէ, չըգան սէնէ Բամազան իշինտէ տախի Տէրիսաատէթի զիեարէթ իյլէմիշ տիր։

—Հիւքիւմէթի Սէնիյէ հիսապընա Ֆըբանսանընն Շընայտը տէթիկեարնտա լինչա իտիլմիշ օլան Թաշօղ նամ թօրբիտոքէշէր՝ Զանգա-գալէյէ վասը օլմուշ, վէ թէսլիմ վէ թէսէլլիմ մուամէլէսինի իճրա իթմէք իւզրէ Պիւքնամ բաշա իլէ մէզքիւր սէֆինէսինն միւրէթթէպաթը մահէլլի մէզքիւրէ կիթմիշլէր տիր։

—Աթինա Օսմանը սէֆարէթխանէսինտէ, Բարիզ Օսմանը սէֆիրի հազրէթլէրինն շէրէֆինէ իքինճի տէֆա օլարագ կէշէն բէնշէնպիհ կիւնիւ քէշիտէ օլունան զիեաֆէթտէ, Ալմանիա, Ավսթրիա, Ռուսիա սէֆիրլէրիյլէ, Ֆրանսա վէ Իթալիա սէֆարէթլէրի մասլահաթկիւզարլարը, Բարիզ սէֆարէթի Սէնիէսի պաշ քեաթիպի Էտհէմ պէյ, Աթինա սէֆարէթի Սէնիէսի վէ Բիրէ պաշ չէհպէնտէրլիկի մէմուրլարը հազը պուլունմըշլար տըր։ Եունան ըէիսի վիւքէլասը Մ. Թէօթիքիս՝ բէնշէնպիհ սապահը Օսմանը սէֆարէթխանէսինէ կիտէրէք, Բարիզ սէֆիրի Միւնիր բաշա հազրէթլէրինի զիեարէթ իթմիշ տիր։ Ճումա կիւնիւ Եունան գրալը թարաֆընտան միւշարիլէյինն շէրէֆինէ պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։

Բէնշէնպիհ ագշամը Օսմանը սէֆարէթխանէսինտէ էճնէպի սէֆիրլէրինէ միւքէմմէլ պիր զիեաֆէթ քէշիտէ օլունմըշ տըր։ Միւնիր բաշա հազրէթլէրի՝ Աթինատան Պէլկրատա կիթմիշ տիր։ Պիր գաշ կիւն տախի օրատա գալտըգտան սոնրա, Տէրիսաատէթէ ավատէթ իտէճէք տիր։

—Էրզրում վալի մուավինլիկինէ թայեին օլունան Անթուան էֆ. Պիլլօր՝ Յունիս 26տա Թրապիզոնա մուվասըլէթ վէ վալի իլէ տէֆթէրտար պէյ հազարաթընը վէ պազը էրքեանը հիւքիւմէթի զիեարէթ իթմիշ, վէ Յունիս 28տէ Էրզրումա միւթէվէճճիհին հարէքէթ իյլէմիշ տիր։

—Ինկիլթէրրանընն Տէրիսաատէթ սէֆիրի միւթէվէֆա Սըր Նիգոլաս Օ'Գոնօրընն՝ Հայտար-բաշատա Ինկիլիզ գապրիսթանընտաքի մագպէրէսի իւզէրինէ եարբլամագտա օլան մէրմէր մատուռ՝ Սեպտեմբերէ գատար խիթամ պուլաճագ տըր։ Լէսի Օ'Գոնօր՝ պու այ Տէրիսաատէթէ վասըլ օլաճագ տըր։ Զաթէն էշեասընընն պէօյիւք գրսմը կէլմիշ տիր։

—Բումճա զազէթալարտա օգունաբղընա կէօրէ, Գրնալը-Ատատա էօքսիւզ գըզլար եէթիմխանէսինին միւէսսիսի միւթէվէֆա Սինեոնաքի Սիմեոսօղլընընն զէվճէսի՝ մէզքիւր եէթիմխանէ եանընտա եէնի պիր տարէ ինչասը իչին 8000 լիրաի օսմանի լիտա իթմիշ տիր։ Միւմայիէյհա, Բում բաթրիկի բիւթպ. էֆ. հազրէթլէրինէ եազտըղը պիր մէքթուպտա տախի, մէզքիւր եէթիմխանէյէ 50 նէֆէր տահա էօքսիւզ գըզլարընն գայրըլմասը իչին, 20 պին լիրալ օսմանի թէրք իթտիկինի պիլտիրմիշ տիր։

—Բումճա էֆիմէրիս վէ Բրօյա զազէթալարը, մուղայիրի ուսուլ հարէքէթլէրինտէն տօլայը իսթանպուլի պիրնչի տիր։

—Տէրիսաատէթ վէ վարըշլարընն թէմիզլիկի վէ թէզելենմէսը իչին Շէհիր էմանէթինին թահսիլ իթտիկի բուսուսընն պագայասընն թահսիլինէ մէմուր օլանլարա վէրիլէն 100էէ 10ն, թահսիլաթն վագթ ու զէմանրյա իճրասընա տիգգաթ իլէ պէրապէր, թէշվիգ օլմագ իւզրէ, բուսուսը սահիբէ թահսիլասարլարընա իթա օլունտըղը կիպի, 100էէ 15է իպլաղընա գաբար վէրիլմիշ տիր։

—Էրզրում ֆէսատտան օլուպ, ճինայէթլէ իհմամ օլունմըշ վէ տէրտէսթ իտիլէմիշ օլան Վ. Տէօքմէճեան, Բիլօս, Օր. Սերոբեան, Ն.Մ. Գաբամաճեան, Օր. Քիւչիւքեան, Թարթարեան, Յակոբ Թէօտորեան, Մարի Պէյլէրեան, Օր. Կաչէլեան վէ Փորթուգալեան նամշախալարը՝ Մահքէմէի Ճինայէթտէ մուհաքէմէ օլունմագ իւզրէ հէր նէրէսէ կէօրիւլիւրլէր իսէ, Զապըթաի Սալիէ մէմուրլարընն տէրտէսթ իտիպ, մահքէմէի մէզքիւրէ թէվգրֆխանէսինէ թէսլիմ իթմէլէրի իչին, Տէրիսաատէթ Իսթինաֆ միւտտաիի ումումիլիկինտէն ախզ ու կիրիֆթ միւզէքքէրէսի նէշր օլունմըշ տըր։

—Պօրսա մուամէլաթընտան իլէրի կէլէն միւնազասալարը, ուսուլէն թիճարէթ մահքէմէլէրինտէ բույէթ իտիլմէսի լազըմ կէլտիկինէ տաիր Պօրսա եէնի մէճլիսի թարաֆընտան վէրիլէն գարար՝ էնճիւմէնի ատլիէճէ թէտգիգ օլունարագ, էսհամ իւզէրինէ այնէն վէ նագտէն վուգուս պուլանալըմ սաթըմտան նէշէթ իտէն տավալարը մահքէմէճէ թէտգիգ վէ բույէթինէ, վէ ֆիյաթըն եիւքսէլմէսի եախօտ տիւշմէսի էսասընա միւսթէնէտ, եանի հավայի վէ իթիպարի մուամէլաթա միւթէալլիգ սէսստաթ վէ մուգավէլաթը՝ մահքէմէլէրտէ պագըլմասը նամէշրու օլտուղընտան, պունլարտան նէշէթ իտէն տավալարը Պօրսա մէճլիսինտէ ֆասլը իգթիզա իտէճէկինէ տաիր էվվէլճէ վէրիլմիշ օլան գարար թաստիգ իտիլմիշ տիր։

—1322 սէնէսի մարտընտան իթիբարէն իհալէ վէ իլթիզամ օլունան աշար պէտէլաթընա բէհին մագամընտա ալընան միւթէզիմ վէ քէֆիլլէր էմլաքընընն 4 սէնէլիք հասըլաթը պօրճա քեաֆի կէօրիւլտիւկիւ հալտէ, մէզքիւր էմլաք սաթըլմայըպ, պօրճուն պու սուրէթլէ թէսվիյէսի հագգընտա իճապ իտէնլէրէ թէպլիղաթ իճրա իտիլմիշ տիր։

—Պէլկրատ ժիմնասթիգ մէքթէպի թալէպէսի, մուալլիմլէրիյլէ պիրլիքտէ պէրայը զիեարէթ Տէրիսաատէթէ կէլմիշլէր տիր։

—Իզմիր, Նիէֆ վէ Գարապրունտա եէնի թէլէկրաֆ խաթթլարը թէէսսիս օլունմըշ տըր։

—Իզմիր Լաթին-գաթոլիքլերի, Բաքա հազրէթլէրինին Յորելեան միւնասիպէթիյլէ աթլաս իւզէրինէ իշլէնմիշ գրյմէթտար պիր Շարգ խալըսը իհտա իտէճէքլէր տիր։

—Վիլաեաթը Շահանէտէ չունուն պունուն եէտը թասարրուֆընտա պիլա սէնէտը խագանի պիր չօղ արազիի էմիրիէ օլտուղը կիպի, արազիի վագֆիէնին տէ հագգը թասարրուֆ իտտասրյա իշղալ օլունտըղը անլաշըլմասրյա, թահրիրի էմլաք հէյեթը թահրիրիյէլէրինէ պիրեր էվգաֆ մէմուրը թայեին իտիլէրէք, էսնաի թահրիրտէ պէրապէր պուլունարրըլմասը վէ զուհուր իտէճէք օգապկ արազի հագգընտա չարթը վագֆ վէ էվգաֆ նիզամնամէսի վէճհլէ մուամէլէ իճրասըյա, սահիպլէրինտէն լազըմ կէլէն մաթլուպաթը թահսիլ, վէ արազինին տէ մահէլլէրի վագֆ տէֆթէրլէրինէ գայտը՝ իճապ իտէնլէրէ թէպլիղ օլունմըշ տըր։

—Վիլաեաթը Շահանէտէ իճրա օլունան թահրիրի նուֆուստա եազըլմայըպ, կիզլի գալանլար սոնրատան թէզքէրէի Օսմանիէ ալմագ իչին միւրաճաաթ իթտիքլէրինտէ, հագգլարընտա նէ եօլտա մուամէլէ օլունաճաղը իսթիզան իտիլմիշ տիր։ Թահրիր մուամէլէսի իճրա օլունուպ տա, թահրիրէ տախիլ օլմամըշ օլանլարը՝

թաշրատա պուլուհնարգլարը հալտէ, մրխթարլարտան, վէ Տէրիսաատէթտէ իսկէր, իմամլարը թարաֆրնտան վէրիլէճէք իրմուխապէր՝ վիլայաթը Շանանէատէ մահէլլէրի մէճլիսի իտարէլէրինէ վէ Տէրիսաատէթտէ Շէհիր էմանէթինէ թէվտի օլունարաղ, թէագիգաթը լազըմէ իճրա իտիրմէսի, վէ իտարէ մէճլիսլէրի թարաֆրնտան թէագիգաթը վագրա իւզերինէ թանզիմ իտիլէճէք մազպաթալար՝ Նուֆուս իտարէլէրինէ վէրիլէրէք, օնա կէօրէ նուֆուս թէկզիրէլէրինին թանզիմ վէ իթա օլունմասը՝ հէր հալտէ մուվաֆրգ օլաճաղը կիպի, գայրարճա տա գարբՀՀգլէրը մուճիպ օրմանաճաղընտան, պու սուրէթլէ իճրաի մուամէլէ իտիմէսի՝ իճապ իտէնլէրէ պիտիրիլմիշ տիր։

—Վիէննատա Ավսթրիա վէ մէմալիքի Շարգիէ թիճարէթ չիրքէթինին՝ Հէրէք ֆապրիգաի Հիմայունընին աճէնթէլիկնի տէրէօհտ իլլէտիկնի Նայէ Ֆրայէ Բրէսէ եաղարաղ, մէզքիւր ֆապրիգատա 1300 ամէլէտէն զիեատ իշի չալըշարղընը լիանը սիթայիշ իլէ գիքր իթմիշ տիր։

—Իպրահիմէ Բէրբալաս պիրատէրլէր թիճարէթխանէսի՝ 700,000 ֆրանգ աշբգ իլէ իզնարը իֆլաս իթմիշ տիր։

—Պիր գաշ կիւնտէն պէրու չէհրիմիզտէ չիտտէթլի պիր սրճաղ հիւքմ իտիեօր։ Կէշէն կիւն միզան իւլ հէրարէ կէօլկէտէ 32-35 վէ կիւնէշտէ 50 տէրէճէյէ գատար չրգմըշ տըր։ Ագշամա տօղրու իսկ, ամնամագ պիր տէրէճէ թէնէզզիւլ իթմիշ, կիճէ պիւէ 28 տէրէճէյէ ատաղրյա էնմէմիշ տիր։

—Սամսթիատա թիֆօ խասթալըղը իճրաի հիւքմ իթմէքտէ տիր։

—Եէնիքէօյտէ զուհուր իտէն թիֆօ վէ չիչէք խասթալըգլարը, Շէհիր էմանէթիճէ իթթիխաղ օլընան թէատակիր սայէսինտէ միւնտէֆի օրմըշ տըր։

—Սօն հաֆթա զարֆընտա, չէհրիմիզտէ, 2սի գըզամուգ, 2սի գուշ պօղան, 8ի չիչէք, 16սը թիֆօ, 31ի վէրէմ վէ 10ը թէնէֆֆիւս խասթալըգլարընտան օրմագ իւզրէ 225 քիչի վէֆաթ իթմիշ տիր։

—Սօն կիւնլէրտէ Եանիատա վէ վիլայէթին տիկէր ճիհէթլէրինտէ ազ չօգ չէտիտ զէլզէլէլեր հիսս օլունմըշ տըր։

—Սէլանիքտէ էլէքթրիգլի պիր թրամվայ, աշբգ պիր արապա իլէ միւսաատէմէ իթմիշ, վէ աեագտա տուրմըշ օլան պիր սիկուրթա գումբանեասը ածանը Մ. Տավիտ Գօհէն իլէ պիր թապիպ՝ ազ չօգ ադըր սուրէթտէ մէճրուհ օրմուշլար տըր։

—Մախսուսէնին 5 Ն.լը վաբօրը, բազար ագշամը սօն բօսթա օլարադ քէօրիւյէ կէլմէք իւզրէ Գատըքէօյտէն հարէքէթ իթմիշ օլտուղը հալտէ, իսկէլէյէ եագըն գարայա օթուրմըշ տըր։ Անատօլը տէմիր եօլու գումբանիասընին մուշ վաբօրլարը եարտըմա եէթիշէրէք, ազ չօգ ուղրաշըգտան սօնրա գուրթարմըշլար տըր։ Վաբօր, իսայի կէճ քէօրրիւյէ վասըլ օլապիլմիշ տիր։

—Թօգատ թուղեանլարընտա 2000 քիչինին թէլէֆ օլտուղընը Մանիթէօր գազէթասը եազմըշ տըր։

—Պարթըն եազընընտա Մարիա նամ Ինկիլիզ վաբօրյա Օսմանլը պանտէրալը Պանտըրմա նամ վաբօր՝ եէկտիկէրինի կէշմէք իսթէմէքլէ, արալարընտա պիր միւսատէմէ վուգու պուլմըշ, իքիսի տէ ճիւզիճէ սագաթլանմըշ տըր։

—Պու սէնէ Սիվաս վիլայէթինին հէր թարաֆընտա մէզրուաթըն պէրէքէթլի օլտուղընը վիլայէթ գազէթասը եազըեօր։

—Էվրօբանըն պազը թարաֆլարընտա չիտտէթլի ֆուրթունա, սու ճօշմասը վէ չիտտէթլի եաղմուրլար եաղմասը էքսիքսիզ օլուպ, պու քէրրէ Ավսթրիանըն ինսպրուգ պէլտէսի թէբէլէրինէ տէ բէք չօգ գար եաղմըշ տըր։ —Բարիզտէն ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, Բուաթիէ եագընընտա պիր չիֆթլիկէ սաիգա տիւշէրէք, 10 քիչի իւէ չիֆթլիքտէքի հայվանաթ թէլէֆ օլմուշ տըր։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ

1908 Ապրիլ 30 պիլանչօսու

ՄԱԹԼՈՒՊԱԹ

	Օսմ. Լր.
Էհտամ—Սէրմայէտէն ախզ օլունմամըշ էհտամ	5,500,000
Սանտըգ	4,200,864 41
Ինկիլիզ, Ֆրանսըզ վէ Սվման տէվլէթի էհտամը	1,121,952 34
Այընան սիկէր թահվիլաթ	2,496,866 31
Ճըզսանտա գամպիօլար	3,449,878 69
Եազինէի Հիւմայունի հիսապաթը ճարիէսի	2,108,088 13
Միւխթէլիֆ հիսապաթը ճարիէ	3,127,592 82
Էհտամ վէ էմթաա իւզերինէ իդրաղ օլունան մէսպլիղ	4,916,486 43
Էմլաք վէ էշյա	292,813 75
Միւթէնէվվա	169,924 01
	27,384,466 89

ՏԻԻԵՈՒՆԱԹ

	Օսմ. Լր.
Սէրմաեէ	11,000,000
Թէտավիւլատէքի պանգնօթ	1,153,518
Էօտէնէճէք գամպիս	1,297,300 27
Մուայէէն վատէլի տէբօղիթօ	1,565,581 43
Միւխթէլիֆ հիսապաթը ճարիէ	10,240,836 99
Էօտէնէճէք թէմէթթիւ	6,217 94
Իհթիեաթը նիզամիէ	1,040,820
Միւթէնէվվա	7,080,192 26
	27,384,466 89

Ասլանա մուբաղգ օլտուղը թասիգ օղուլներ
Միւտիրի ումումի — Ժ. ՏՐՅԷՍ
Միւտիրի ումումի մուավինի — Ա. ՆԻԱՍ
Մուհասէպէ միւտիրի — Օ. ՊՐԱՆՏ

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԳԱՍԸ

ԻԼԱՆԼԱՐԸ

100ական 4 ֆայիզլի Թէնպէքի թահվիլաթը միւմթազէսինին 1/14 Օգոստոս 1902 թարիխինտէ վատէսի խիթամ պուլան 19 Ն.լը գուբօնլարբյա, 1/14 Օգստ. 1893 թարիխինտէքի քէշիսէտէ ամօրթի իսիլէն թահվիլաթընտան 31/13 Օգս. 1908 թարիխինէ գատար պէրաի թէէսիսէ իպրազ իտիլմէյէճէք օլանլարըն քէէնլէմէքիւն հիւքմիւնտէ թութուլաճաղը՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլլէրինէ իլան օլունուր։

1904 սէնէսի 100 ական 4 ֆիզլի Օսմ. Իսթիգրազ թահվիլաթընին կէլէճէք Ցլս. 1/14 տէն իթիպարէն վատէսի խիթամ պուլան 4 Նուամէրօլու գուբօնլարըն պէտէլի՝ բազարտան մատտա հէր կիւն էօյլէնտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10 տան էօյլէնտէն սօնրա սաաթ 2½ գատար վէ ճումա կիւնլէրի տախի էօյլէնտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10 տան էօյլէնէ գատար Օսմանլը պանգասընին Գալաթատաքի կիչէլէրինտէ թէէսիսէ իտիլէճէկի՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլլէրինէ իլան օլունուր։

Նուամէրօլը պօրտրօլարը հավի գուբօնլար մուգապիլինտէ 10 կիւն սօնրա Գալաթատա քեսային Օսմանլը պանգասը կիչէսինտէն թէէսիսէ օլունմագ իւզրէ պիր մագպուզ իլմուխապէրի վէրիլէճէք տիր։

*** 100 ական 4 ֆիզլի Օսմանլը կէօմրիւք թահվիլաթընին կէլէճէք Ցլս. 1/14-տէ վատէսի խիթամ պուլան 11 Նուամէրօլու գուբօնլարընը պէտէլի՝ բազարտան մատտա հէր կիւն էօյլէնտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10տան էօյլէնտէն սօնրա սաաթ 2½ գատար վէ ճումա կիւնլէրի էօյլէնտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10 տան էօյլէնէ գատար Օսմանլը պանգասընին Գալաթատաքի կիչէլէրինտէ թէէսիսէ իտիլէճէկի՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլլէրինէ իլան օլունուր։

Նուամէրօլը պօրտրօլարը հավի գուբօնլար մուգապիլինտէ 10 կիւն սօնրա Գալաթատա քեսային Օսմանլը պանգասը կիչէսինտէն թէէսիսէ օլունմագ իւզրէ պիր մագպուզ իլմուխապէրի վէրիլէճէք տիր։

*** 1901-1905 սէնէսի 100 ական 4 ֆիզլի Օսմ. Իսթիգրազ թահվիլաթընին կէլէճէք Ցուլիս 1/14ական իթիպարէն վատէսի խիթամ պուլան 6 Նուամէրօլը գուբօնլարընն պէտէլի՝ բազարտան մատտա հէր կիւն էօյլէնտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10 տան էօյլէնտէն սօնրա սաաթ 2½ գատար վէ ճումա կիւնլէրի տախի էօյլէնտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10 տան էօյլէնէ գատար Օսմանլը պանգասընին Գալաթատաքի կիչէլէրինտէ թէէսիսէ իտիլէճէկի՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլլէրինէ իլան օլունուր։

Նուամէրօլը պօրտրօլարը հավի գուբօնլար մուգապիլինտէ, 10 կիւն սօնրա Գալաթատա քեսային Օսմանլը պանգասը կիչէսինտէն թէէսիսէ օլունմագ իւզրէ պիր մագպուզ իլմուխապէրի վէրիլէճէք տիր։

*** 1896 սէնէսի 100 ական 5 ֆիզլի Օսմանլը Իսթիգրազ թահվիլաթընին կէլէճէք Ցուլիս 1/14 տէն իթիպարէն վատէսի խիթամ պուլան 24 Նուամէրօլը գուբօնլարը իլէ իշպու Ցունիս 3/16տա քէշիսէ իտիլիպ ամօրթի իսապէթ իտէն թահվիլաթը մէզքիւրէ պէտէլաթընին՝ բազարտան մատտա հէր կիւն էօյլէնտէն էվվէլ ալաֆ. սաաթ 10 տան էօյլէնտէն սօնրա սաաթ 2½ գատար վէ ճումա կիւնլէրի էօյլէնտէն էվվէլ սաաթ 10 տան էօյլէնէ գատար Օսմանլը պանգասընին Գալաթատաքի կիչէլէրինտէ թէէսիսէ իտիլէճէկի՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլլէրինէ իլան օլունուր։

Նուամէրօլը պօրտրօլարը հավի գուբօնլար մուգապիլինտէ 10 կիւն սօնրա Գալաթատա քեսային Օսմանլը պանգասը կիչէսինտէն թէէսիսէ օլունմագ իւզրէ պիր մագպուզ իլմուխապէրի վէրիլէճէք տիր։

Տէրիսաատէթ, 30 Ցունիս 1908

12—5

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

	Ղ.	Բբ.
Թէվֆիգ իտիլմիշ էսհ. ուս.	103	15
Բուամէլի չըմէնարֆէրի Ֆր.	174	¼
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	10
Տէրիս. Թրամվայ գուբ.	7	5
» » Թահվ. Ֆր.	482	
Բէյի	19	30
Տէրիսաատէթ Բրիթամ	435	
Տէրգօզ	302	
Անատօլը չըմէնարֆէրի գուբ.	15	55
» » Թահ.	522	½

ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղչ. տան	Ղչ.	Բբ.
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	107	30
Մէթալիք	101	20
Բօլ	92	
Ֆրանսըզ ալթունը	87	14
Ինկիլիզ լիրասը	109	32
Դրամից	50	
Բուուլի քեսաղրա	8	67

Սահիպը իմքիեազ վէ մէսուլը ղազէթա

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՑԵԱՆ

ԻՏԱՐԷԽԱՆԷ

Պէյօղլուճա, Թագսիմ նաssէսիճէտ Ն. 65

ԹԷԹԱ

Ալէն Բօրնիք, ալթը հաֆթա գատար տէվամ իթմիշ օլտուղը հալտէ, պիր էօմր գատար քէնտիսինէ ուզուն վէ լայթիֆ կէօրիւնմիւշ օլան այգ ու մուհապպէթ զէմանընը, մէզպուրէնին քէնտի էվինէ կէլմիշ օլտուղընը, վէ պիր կիւն տէ գաթը ալէագայա տաիր մէզպուրէտէն պիր մէքթուպ ալտըղընը խաթըրլատը։

Մէրգումէյի, պու մէքթուպը եազմայա քէնտի իզտիրապը գալպի թահրիգ իթմիշ իսի. չօճուգլարընը վէ քէնտիսինի սէվմէքտէ պուլունան զէվճինի տիւշիւնմիւշ իսի։

Օ կէնճ գատան, պու խէթասընտան տօլայը գանը եաշլար տէօքմիւշ իսի. Ալէն, մէքթուպը ալարգտան սօնրա, մէզպուրէ իլէ սօն միւլագաթընտա կէօրտիւկիւ սօզուպ մուամէլէտէն օ գատար միւթէսսիր օլտու քի, օ անտէ պիւթիւն սաաաէթի եօլու գումբանիասընին մուշ վաբօրլարը եարտըմա եէթիշէրէք, ազ չօգ ուղրաշըգտան սօնրա գուրթարմըշլար տըր։ Վաբօր, իսայի կէճ քէօրրիւյէ վասըլ օլապիլմիշ տիր։

—Թօգատ թուղեանլարընտա 2000 քիչինին թէլէֆ օլտուղընը Մանիթէօր գազէթասը եազմըշ տըր։

—Պարթըն եազընընտա Մարիա նամ Ինկիլիզ վաբօրյա Օսմանլը պանտէրալը Պանտըրմա նամ վաբօր՝ եէկտիկէրինի կէշմէք իսթէմէքլէ, արալարընտա պիր միւսատէմէ վուգու պուլմըշ, իքիսի տէ ճիւզիճէ սագաթլանմըշ տըր։

—Պու սէնէ Սիվաս վիլայէթինին հէր թարաֆընտա մէզրուաթըն պէրէքէթլի օլտուղընը վիլայէթ գազէթասը եազըեօր։

—Էվրօբանըն պազը թարաֆլարընտա չիտտէթլի ֆուրթունա, սու ճօշմասը վէ չիտտէթլի եաղմուրլար եաղմասը էքսիքսիզ օլուպ, պու քէրրէ Ավսթրիանըն ինսպրուգ պէլտէսի թէբէլէրինէ տէ բէք չօգ գար եաղմըշ տըր։ —Բարիզտէն ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, Բուաթիէ եագընընտա պիր չիֆթլիկէ սաիգա տիւշէրէք, 10 քիչի իւէ չիֆթլիքտէքի հայվանաթ թէլէֆ օլմուշ տըր։

մանվ օլմուշ օլտուղընը անլատը։ Շիմտի իսէ, պու կէնճ գատընին, զայագըլ պիր հալտէ վէ պաշընա պուզլար գօնմուշ օլարաղ, սայրգլտեարաղ եաթագ իշինտէ եաթմըշ պուլունտըղընը տիւշիւնտիւքճէ, ֆէվգէլատէ մուազզամ վէ միւզտարրոպ պուլունմագտա իսի։

Ալէն Բօրնիք, գաթը ալէագա իթտիքտէն սօնրա, շայէտ օ էօլիւրսէ, քէնտիսինին տէ եաշաեամաեաճաղընը գարարլաշըրմըշ իսի։

Մէրգում, մատամ էր Պարթէլին գարշըսընտա պուլունտըղը սըրատա պիր գաշ տէֆա էլինի կէօքսիւ իւզերինէ կէօթիւրտիւկիւ կիպի, պու տէֆա տախի այնի հարէքէթի թէքրարլատը։ Վագրթ վագրթ եարատը եէնիտէն աշըլարագ, ազատագ գան՝ հաեաթընա խաթիմ վէճէկինի զանն իտիեօրաը։

Ալէն, կէնճ գատընընը օտասընա հէր կէլիշինտէ օթուրմըշ օլտուղը գօլթուգը իսկէմէտէ օթուրուպ, սօն տէֆա օրմագ իւզրէ, մէզպուրէնին խանէսինտէքի քէօշքտէ պուլուշըգլարընտա, արալարընտա ճէրկեան իթմիշ օլան սէօզլէրի խաթըրլատը, վէ պիր միւտտէթ տէրին միւլահազաթ տէրեասընա տալտրգտան սօնրա, սինիրլէրինին թահրիգիյէ հէման օթուրտուղը իսկէմէտէն գալգըպ, բիանօսընընն էօնիւնէ կիթտի, վէ պիր գաշ միւէսսիր հավա չալըպ, այնի վագրթտա սէս իլէ տէ օգուտու։

Սօն պէյթի հէնուզ պիթիրմիշ իքէն, գաբու չալընը։ Ալէն, քէնտիսինի թօքլատը, ֆագաթ աչսըն մը, աչմասըն մը, տէյի պիր միւտտէթ տիւշիւնտիւ իսկ տէ, գաբուճը գատընա, կէլէնէրի եօգարը չըգարմասը իշին միւսատէ իթմիշ օլտուղընտան, գաբուլը աչը։

Պիրի կէնճ, տիկէրի եաշլըճա՝ թանըմասըղը իքի քիչի գարշըսընա չըգտըրլար։ Պուտնլարատան կէնճի՝

— Մօսիէօ Ալէն Բօրնիքի կէօրմէք խաթէրիդ, տէտի։

— Պէն իմ մօսիէօ, տէյի ճէվապ վէրտի Ալէն։

Մուսիգի միւէլլիֆի՝ մէրգումանը գապուլ էլէ, օտասընա տավէթ իթտի։ Օլտուգճա վատի օլան պու օտաեա պէօյիւք պիր իշ մասասը վէ պիր գաշ իսկէմէ գօլատը, վէ պիր միւտտէթ տէրին միւլահազաթ տէրեասընա տալտրգտան սօնրա, սինիրլէրինին թահրիգիյէ հէման օթուրտուղը իսկէմէտէն գալգըպ, բիանօսընընն էօնիւնէ կիթտի, վէ պիր գաշ միւէսսիր հավա չալըպ, այնի վագրթտա սէս իլէ տէ օգուտու։

Սօն պէյթի հէնուզ պիթիրմիշ իքէն, գաբու չալընը։ Ալէն, քէնտիսինի թօքլատը, ֆագաթ աչսըն մը, աչմասըն մը, տէյի պիր միւտտէթ տիւշիւնտիւ իսկ տէ, գաբուճը գատընա, կէլէնէրի եօգարը չըգարմասը իշին միւսատէ իթմիշ օլտուղընտան, գաբուլը աչը։

Պիրի կէնճ, տիկէրի եաշլըճա՝ թանըմասըղը իքի քիչի գարշըսընա չըգտըրլար։ Պուտնլարատան կէնճի՝

— Մօսիէօ Ալէն Բօրնիքի կէօրմէք խաթէրիդ, տէտի։

— Պէն իմ մօսիէօ, տէյի ճէվապ վէրտի Ալէն։

Մուսիգի միւէլլիֆի՝ մէրգումանը գապուլ էլէ, օտասընա տավէթ իթտի։ Օլտուգճա վատի օլան պու օտաեա պէօյիւք պիր իշ մասասը վէ պիր գաշ իսկէմէ գօնուլմըշ, վէ պիր բարավան իլէ եաթագ վէ թուալէթ տաիրէսի այրըլմըշ իսի։

Վագրթ՝ ագշամ բատտէլէրի օլմաղէ, օտանընն տէրունի եարը գարանլըգ իսի։ Կէլէն միւսաֆիրլէր, օտանընն սահիպինէ աթթը նազար իթմէքլէ, էնլի ումուզը, ֆագաթ մուազզամ պիր հալտէ կէօրիւնէն վէ կէօզլէրի բարլագ, լաքին էթրաֆը մօրարմըշ պիր տէլիգանլընընն գարշըսընտա պուլունտուրլարընը կէօրտիւլէր։

Ալէն, թանըմասըղը պու միւսաֆիրլէրինէ մաքինավարի սուրէթտէ իքի խսկէմէ կէօսթէրտի։

Եաշլը քիմսէ, օլ վագրթ քէլամա աղաղէ,

— Մօսիէօ, օթուրմազտան էվվէլ, զանն իտէրսէմ, քէնտիմիզի սիզէ թագտիմ իթմէլիյիզ։—Եէկէնիմ, մօսիէօ Ժէրար տը Լանգրէյ, տուվա վէքիլի տիր, տէտի։

Ալէն, պաշընը էյտի, վէ Ժէրար տախի թէպէսսիմէն տայրսընը թագտիմ իտէրէք,

— Մօսիէօ Ժօրժ Բօֆէն, տայրմ տըր։ Թրանսվալտա մատէնլէր սահիպի տիր, տէյի պէեան իյլէտի։

(Տէվամ)